

### ԳՐԱԽՕՍԱԿԱՆ ԱԿՆԱՐԿՆԵՐ

1. Ուսումնասիրութիւնք Հին Կտակարանի անվաներ գրոց վրայ: Գրեց Ն. Քարսեղ Վ. Սարգիսեան, յոռիտեճ Մխիթարայ. 8<sup>o</sup>. մեծագիր, էջ 484. — Վենետիկ, Ս. Ղազար, 1898. գինն 4 Փր.:

Երբ երկու տարի առաջ՝ ուսումնասիրութեան շարժառիթ եղող անվաներ գրոց Ա. հատորը լոյս կը տեսնէր մեր սպարանէն, և կը ծանուցանէր միանգամայն՝ թէ ուսումնասիրութիւն մը կը պատրաստուի Միաբանութեանս հմուտ անձերէն միոյն ձեռքով, Անկանոն գրոց սիրահարք՝ որք թէ պէտ շատ նուազ յազգիս՝ փափաք յայտնեցին փութով տեսնելու զայն, որ սակայն ինչ ինչ պատճառներով յետաձգուելով մինչեւ այս օրերս, ուր ուրեմն լոյս կը տեսնէ արդ ի վայելիս ուսումնասիրաց: Ստուար հատոր մը, ուր Մեծ. Հեղինակը խնամքով կ'ուսումնասիրէ տասնութէ զրոկներու մէջ հրատարակուած անվաներ զբերքը, համեմատելով յոյն, ասորի, լատին և արաբ. թարգմանութեանց հետ, զնելով միանգամայն եւ ըտպացի բանասիրաց տեսութիւնները և իրենք՝ այս կամ այն խնդրոյ նկատմամբ, և կ'ընծայէ իր ազգին, որ թէպէտ զեռ եւս ոչ այնչափ յատուազեմ գիտութեանց այս ճիւղին մէջ, բայց յուսայի է, որ ըստ իւր ուսումնասէր բարոց՝ սիրով ընդունի և մշակէ գիտութեան այս նոր ճիւղը, զոր գերմանացի և անգլիացի գիտնականք զարգացուցած են և կը զարգացնեն յԵւրոպայ:

Գրքին սկիզբը զրուած է Ներածութիւն մը, ուր հեղինակը կը պարզէ համառօտի՝ Անվաներ գրոց մի՞նակը ի նախնեաց մինչեւ առ մեզ. թէ հին ատեն ինչ արհամարհոտ աչքով կը նայէին անոնց վերայ, և այժմ՝ փճ զարը՝ որքան հետամուտ է անոնց ուսումնասիրութեան, որով Սուրբ Գրոց ինչ ինչ միջին տեղեր կը լուսաբանուին, և այն: Եւ ի վերջոյ՝ վերջաբան մը,

յորում՝ նման ակնուպի ովկիւնաններ կտրող անցնող վաճառականի՝ որ նաւարկութեանց սարսփաներուն հետ, կը տեսնէ նաեւ իր շահերը, սակայն և նա կտրած անցած Անվաներ գրուածոց անծայր և մառախլապատ ծովը և լուսաւոր հորիզոնը հասած, աւելի յստակ կերպով կը տեսնէ՝ ստանձնած աշխատութեան և նեղութեանց հետ՝ անկէ քաղած օգուտները, որք՝ ինչպէս իրեն, նոյնպէս հայկական նոր գրականութեան պահանջը՝ զէթ ըստ մասին լրացընելու յատկութիւնն ունին: Ի վերայ այս րամնային կը յաւելու, թէ ի լոյս ընծայելով այսպիսի ամբողջական ուսումնասիրութիւն մը, բնաւ յաւակնութիւն չունի կարծելու՝ որ անոր մէջ յայտնած եղելութիւնք՝ մի մի կողմբոսեան աշխարհներ ըլլան և կամ զրականական անյայտ նորութիւններ. բայց կը յուսայ, որ այս ուսումնասիրութիւնն պիտի ծառայէ պապազային նաեւ մեր հանճարեղ նախնեաց ընծայուած՝ բայց զեռ շտուգուած՝ մեկնողական երկերն եւս զիրար ուսումնասիրելու: Եւ կը փակէ իր վերջաբանը՝ ըսելով, թէ թերեւս զանուին անձինք, որ ընդ ակամբ հային այսպիսի գրուածոց վրայ, բայց պիտի չպակսին նաեւ բարեխիշտակութիւն Մ. Էմինի պէս լուրջ գիտնականք՝ որ բազմոստեան մեր գրականութեամբ զբաղողները խրախուսեն: « Ահա, այսպիսի խրախուսանք, կ'ըսէ, պիտի ըլլան վարձք՝ ինչպէս ամէն անվարձ մատակարարաց, այսպէս և ինձ նուստտիս, որ առաջին փորձն ընծայեցի ազգիս՝ ներկայ հատորս »:

Լ. ԱՐԵՍ ԳԱՅՐԿԵԱՆ

2. *Смолемія Петра Влѣккаго со Армякскыхъ Харобовъ* (Ռուսաց Կայսեր Մեծին Պետրոսի յարաբերութիւնները Հայոց ազգի հետ) — Այս խորագրով նորերումն մեր անուանի բանասէր՝ Կարապետ Եղեանը լոյս ընծայեց սուրբ Պետրբուրգում մի պատկառելի երկասիրութիւն: Դա մի ստուար գիրք է in 4<sup>o</sup>. բաղիցացած 512 էջերից և բովանդակում է իւր մէջ շատ հազուապիտ, պատմական յիշատակագրեր թուով 305 որոնք քաղուած են Արտաքին Գործոց նախարարութեան՝ Մոսկվայի

և Մ. Պետերբուրգի գիւանատներից, Աւստրիոյ Արքունի և պետական գիւանատներից, Քաւարիոյ թագաւորական զաղտնի պետական գիւանատնից և այլ հաստատութիւններից ։ Յիշատաղրերը գրուած են լատիներէն, ֆրանսերէն, Հայերէն, ռուսերէն և գերմաներէն լեզուներով և դասաւորված են, ինչպէս վկայում է գործիս յարգելի հեղինակը (էջ 143) ժամանակագրական կարգով. որով նախ՝ դիւրութիւն է տրուած ընթերցողին գտնելու ցանկացած յիշատակագիրը, ապա մի ըստ միով է գրել ու կարգել իրերի ընթացքը ։ Մենք չէինք կարող շատանալ, շարունակում է Պ. Եղեանը, այն յիշատագրերի հրատարակութեամբ, որոնք վերաբերում են մի միայն Մեծին Պետրոսի թագաւորութեան օրերին, վասն զի մեր կառավարութեան յարաբերութիւնները Հայոց հետ՝ Պետրոսի ակնարկած նպատակաւ, յարատեւում էին նորա մահից յետոյ եւ՝ մինչեւ որ յետ դարձրին Պարսկաստանին՝ Պետրոսի նուանած ծովեղբերայ գաւառները. այս պատճառով մեր յիշատակագրերը ընդգրկում են 1698—1736 թ. շրջանը և աւարտում են Մինաս վարդապետի զեկուցումով Մարտամսին 1736 թ. (N.º 305), որ բովանդակում է իւր մէջ նախընթաց գրագրութեանց համառօտ տեսութիւնը ։

Գրքին սկզբում՝ առաջին 16 էջերում ամփոփուած է 305 յիշատակագրերի և երկու յաւելուածների ցանկը. զորան հետեւում է հեղինակի ընդօրձակ ներածութիւնը. — „Պատմական տեսութիւն Ռուսաց կառավարութեան յարաբերութեանց Հայոց ազգի հետ“, որ գրուած է 145 էջ. յետոյ գալիս են ներածութեան աղբիւրները թուով 37 (տե՛ս էջ. 147—149). բուն յիշատակագրերը բռնում են 482 էջ. երկու յաւելուածներ 465—479 էջ. սոցանից մէկն քաղուածք է հետեւեալ գրքից՝ Relation des grandes guerres et victoires obtenues par le roi de Perse Cha Abbas etc... par le P. Fr. Anthoine de Jouvea. Իսկ երկրորդն՝ հռչակաւոր Հայագետ Յ. Սեյմոնի գրութիւնը՝ վերաբերեալ Հայաստանի հետազօտութեան և ուղղուած է Ալ.

Հումբոլդին։ Սէն—Մարտինի յիշեալ գրութեան հայերէն թարգմանութիւնը՝ իւր ժամանակին լոյս տեսաւ Արձագանքէ էջերում. զորանից յետոյ գտնեղուած են յատուկ անունանց երկու ցանկեր, մինը հայերէն, միւսը՝ եւրոպական լեզուներով ։

Այս է ահա Պ. Եղեանի գրքում ամփոփուած անհուն նիւթերի համառօտ ցանկը ։ Գնահատել այդ պատկառելի երկի արժանիքը՝ մեր կարողութիւնից վեր է. դա մասնազէտ պատմաբանի գործ է ։ Ուշի մտք ուսումնասիրելով առաջին անգամ գիւանատներից քաղուած և լոյս ընծայուած 305 պատմական յիշատագրերը, պատմաբանը կամ անաչառ հրապարակախօսը կը համոզուի, որ Հայոց հարցի ծագումն չպէտք է որոնել 1378 թ. Բեալիին վեհաժողովում, այլ ճիշդ երկու հարիւր տարի յետ նահանջիլով խորտուելիլ Հայոց պատմութեան խորքերը և տեսնել՝ թէ ի՞նչ էր կատարում Ս. Էջմիածնում 1678 թուականին. այստեղ Յակովբ կաթողիկոսի նախագահութեամբ՝ մի գաղտնի խորհրդակցութիւն է կայանում, բազկացած վեց հոգեւորական և վեց էլ աշխարհական անձինքներից, ուր վճուում մի առանձին պատգամաւորութիւն ուղարկել Եւրոպա, երեք աշխարհական և երեք հոգեւորական անձինք Ս. Կաթողիկոսի առաջնորդութեամբ, խնդրելու համար Հոլովմայ Պապին և եւրոպական թագաւորներին՝ և ազատել Հայոց ազգը Պարսից լուծից ։ Երեք աշխարհականների թումը ընտրուած էր նաեւ միից իսրայէլը՝ Պողոշ ցեղից. բայց նա չէ կարողացել ընդունել այդ յանձնարարութիւնը՝ երկիւղ կրելով Պարսից հալածանքներից, և իւր տեղը ուղարկել է Օռի որդուն ։ Պատգամաւորութիւնը ժամանում է Ե. Պոլիս, ուր Կաթողիկոսը վախճանվում է և պատգամաւորները զրկվելով առաջնորդից, չեն վստահանում շարունակելու իւրեանց ճանապարհը, այլ յետ են դառնում. չէ վերադառնում միայն Օռին, որ հայ վաճառականների ուղեկցութեամբ դնում է վենետիկ ։ Երեք ամիս վենետիկում մնալուց յետոյ, նա գնում է Ֆրանսիա, մանում է թագաւորի մօտ զինուորական ծառայութեան և մասնակցում է պատերազմներին ։

Տասնեւերկու տարի Ճաշով Ծրանսիրայում, Օտին անցնում է Հոննոսի Պալատինատը (գաւառ) կուրֆիրառ Յովհանն-Վիլհելմի մօտ և ծառայում է նորան չորս տարի, իբրև գործակալ չորս քաղաքներում (տես յիշատակագիր N<sup>o</sup>. 44): Այստեղ նորան յաջողում է դարձնել կուրֆիրատի ուշադրութիւնը՝ Հայոց ազգի դասն վիճակի վրայ և աղերսել նորա օգնութիւնը՝ Պարսից դէմ: Այնուհետև Օտիի առաջ սկսվում է գործունէութեան լայն ասպարէզ, որ քալլ առ քալլ կարելի է դիտել Պ. Եղեանի ներածութեան մէջ: Վերջինս բաղկացած է քսան և երկու զրուիններէ: Առաջին զրուսն է հեղինակը՝ պատմաբաններին յատուկ հմտութեամբ և վարժ գրչով, բնորոշելով Ռուսաց լայնածաւալ պետութեան հանճարեղ վերանորոգիչ՝ Մեծին Պետրոսի անպարունակ ծրագիրները և հեռատես քաղաքականութիւնը՝ մերձաւոր և հեռաւոր արեւելեան երկիրների ու թագաւորութիւնների վերաբերութեամբ, ստուճ է, թէ նորա դիտաւորութիւններէջ մինն էլ արեւելեան ըրիտաճեղջ պառտութիւնն էր բարբարոսաց լծից, և նա առաջինը գնահատեց այն օգուտները ու շահերը, որ կարող էին յատաջ գալ Ռուսիայի համար յիշեալ ազգերի բարոյական կապերից: Տանկաց դէմ պատերազմներ մղելիս, Պետրոս կայսր դիմում էր յոյն և սլաւ ազգերի անկախութեանը, իսկ Պարսից դէմ գործելիս, նա յարաբերութիւններ սկսեց Հայոց ազգի և նորա հոգեւոր պետ՝ կաթողիկոսների հետ: Այնուհետև աւանդվում է Պարսկաստանի դրութիւնը, այնտեղ ապրող ըրիտաճեղջ կեանքի պայմանները, Պարսից և Տանկաց մէջ ծագած պատերազմները, որոնց արգասիքն, ի միջի այլոց, Հայոց բռնի գաղթականութիւնն էր Պարսկաստան Մեծին Աբբասի (1585-1628) հրամանաւ, որ կատարուեցաւ երեք օրուայ մէջ, մահմետական դարձած վրացի Ավեր-Գիւնա խանի ձեռքով, և ապա անկումն և նուաճումն Պարսկաստանի Ալղաններից: Հետեւեալ զրուիններում աւանդում է Վրաստանի դրութիւնը, որը շատ անմխիթար էր տիրող իշխանների երկպառակութեան շնորհիւ. երկիրը՝ մերթ Տանկաց իշխանութեան

տակն էր, մերթ՝ Պարսից: Վրաց ազատանալ բարոյական յատկութիւնները շատ մալլ գոյներով են նկարագրուած, յենով Tournefort, Tavernier և Chardinի վիպութեանց վրայ: Պարսից Շահերը՝ իւրեանց մասին վրաստանի իշխան կարգում էին թագաւորական ցեղից այն անձին, որ նախնեաց հաւատն ուրանալով՝ ընդունում էր մահմետականութիւն. այդպիսի ուրացողը կոչում էր Գուրլի-խան. նա պարտական էր հարկ մատուցանել Պարսից պետութեան, իւր զօրքով ծառայել Շահին, զաւակներին և մերձաւոր ազգականներին իբրև պատանոց տարակից Պարսկաստան, սւր նոքա ուրանում էին իւրեանց հաւատը. ոչ սակաւք՝ Շահի հրամանաւ, նոցա ներքինի էին դարձնում: Վրաց ազատանիս յօժարութեամբ դիմում էր Պարսից Գուսն, մտաւում էր նախնեաց հաւատը, շահաւոր պաշտօններ ձեռք բերելու կամ իւրեանց գտերբը Շահի հարձմուտ զետեղելու: Շարդէնը, ստուճ է հեղինակը, հասկանալի գայրութիւն նկատում է, թէ Վրաց ազնուականների մէջ գտնում են այնպիսի գարշել մարդիկ, որոնք անձամբ բերում էին իւրեանց զեղեցիկ աշխիկներին Շահի մօտ, լաւ պաշտօն կամ վարձատրութիւն ստանալու ակնկալութեամբ: Տալեանիէի վկայութեամբ՝ երկու նահանգներում, այսինքն կարտալինիոյ և Կախիթիոյ մէջ, մահմետական վրացիների թիւը 10,000ից մինչև 12,000 ընտանիքի էր հասնում: Շահ Աբբասը 80 հազար ընտանիք՝ Կախիթիոյ նահանգից փոխադրեց Պարսկաստան և նոցա տեղը բնակեցրեց Պարսիկներին: Այդպիսի դասն հանդամանգներում, բնական է, որ Գուրլի խաները աչքերը գարձնում էին դէպ ի Ռուսիա և այնտեղից էին սպասում օգնութիւն: Միւս ըրիտաճեղջ երկիրը՝ Հայաստանը, մեծաւ մասամբ նոյնպէս ենթակալ էր Պարսից. թէ ի՛նչ հայասնացիներ էր կրում զա Պարսից երեսից, այնքան յայտնի է, որ մենք աւելորդ ենք համարում երկրորդը այստեղ. այսքանս միայն կ'ասենք, որ համեմատաբար լաւազդիս պայմաններում էր գտնում Հայաստանի այն մասն, որ կոչւում է Ղարապաղ (հին Սիւնիք): Այստեղ տա-

կաւին պահպանուել էին նախկին զաղաքա-  
կան անկախութեան մնացորդը. երկիրը ժա-  
ռանգաբար կառավարում էին մելիքները ,  
որոնք, շնորհիւ երկրի լեռնոտ դիրքին, մա-  
սամբ հնարաւորութիւն ունէին զէմ գնելու  
թշնամիներին: Այդ մելիքները յարաբերու-  
թիւններ սկսեցին Մեծին Պետրոսի հետ՝ Օսիի  
միջնորդութեամբ: Երկար բանակցութիւննե-  
րից յետոյ, երբ Օսին՝ Պետրոսի կողմից զեւ-  
պանութեամբ գնաց Սպահան, գննելու համար  
ի մօտոյ Պարսկաստանի ներքին զրութիւնը,  
ոյժերը, և այլն, կայսրը՝ վերջապէս, արշա-  
ւեց զէպ ի հարաւ, նուաճեց Կասրից ծովի  
Պարսից ծովեզերեայ նաւանգները, բայց  
յանկարծակի յետ դարձաւ, գործը կիսատ  
թողնելով: Մելիքները զեռ մի քանի տարի  
յաջողութեամբ պաշտպանուով էին, բայց  
մերջը տեղի պիտի տային հզօր թշնամու  
առաջը Կատարին էլ II. կայսրուհւոյ օրերում,  
կրկին արծարծվեցաւ Հայերին Պարսից լու-  
ծից ազատելու հարցը. և այդ ժամանակները  
մտադրութիւն կար հին Հայաստանից և Վրաս-  
տանից՝ մի միացեալ թագաւորութիւն կազմել  
Ռուսաց կայսրութեան հովանաւորութեան  
ներքոյ. մեծ պատրաստութիւններ էին տեսնը-  
ւում. սակայն իշխան Պատեովիկին մահուամբ՝  
ամենայն ինչ մնաց հին զրութեան մէջ,  
մինչեւ որ ներկայ դարուս սկզբում՝ Վրաս-  
տանը ընդ միշտ միացաւ Ռուսաստանի հետ,  
իսկ Հայերը մնացին մահմէտական իշխա-  
նութեան տակ: Անցան երկար տարիներ և  
հին Հայաստանի մի քանի նահանգները՝ զի-  
նու զօրութեամբ խրուցան Պարսից և Տաճ-  
կաց ձեռքից և միացան Ռուսաց պետութեան:

Կնքելով այստեղ մեր խօսքը. յայնուով  
ենք մեր հետեւեալ desiderataն. ցանկալի  
է ամբողջովին թարգմանել Պ. Կ. Եղեանի  
այս նշանաւոր ներածութիւնը և առանձին  
զբքով հրատարակել: Ի. ՅՈՎԱՆՆԻՍՅԱՆ

Մոսկվա և հոկտ. 1898:  
3. Братская помощь Армянам 2-ое  
издание. Москва. 1898.

Աւս երկրորդ անգամ լոյս կը տեսնէ  
գօրծ մը, որուն անունը լոկ՝ Եղբայրական  
օգնութիւն՝ բաւական է յայտնելու, որ նուի-

րական, սատուածային կործ մ'է այն. գործ  
մը արժանաւոր սրբազան զթոց և զորովա-  
նաց՝ իր սրբազան նպատակովը: Եւ յերաւի,  
նր սիրտ կրնայ անտարբեր մնալ կարգալով  
երկ մը, որու մէջ մարդկային ազդի թէ՛ վայ-  
րենի բարբարոսութիւնները և թէ՛ աղէկսուր  
թշուառութիւնները, զանազան՝ տխուր ու  
սրտամոխիկ գոյներով երեւան կ'ելլեն. նր  
անգութ սիրտ չի գորովիր՝ լսելով այն սղբն  
ու լացը՝ զոր ամէն էջ ու ամէն գիր կը ներ-  
կայացընեն ընթերցողին արցունքոտ աչքերուն.  
և նր ապառուս՝ չի բռնաւոր իր հոգեոյն թա-  
քուն խորշերն ու ծալքեր՝ հեղու գեղուն իր  
յուզուած սրաէն բղխած լուման այն զան-  
ձանակին մէջ, որու պաշտօնն է՝ սրբել ար-  
ցունք մը, պատել վէրք մը, տալ պատասիկ  
մը հաց:

Այսպիսի է ահա Պ. Գ. Ջանշեանի խմբա-  
գրութեամբ լոյս տեսած երկը. երկ մը՝ որ  
պէտք է գտնուի ամէն Հայու սրտին ու հոգ-  
ւոյն ամենէն մերձակէտը, ոչ միայն իբրև  
սրբանուէր նպատակի ծառայող գործի մը,  
այլ իբրև ծրար մը բազմադիմի և բազմա-  
պիսի յօգուածներու. իբրև աշպոմ մը զա-  
նազանեալ նկարներու, որոց մէջ հայկական  
կենաց անցեալն ու ներկան, փառքն ու տխեղ-  
ծութիւնը, վշտերն ու ցաւերն ստորագրուած  
են՝ հմուտ գրիչներու և նկարիչներու ձեռքով:

Եւ յերաւի ուրախալի է տեսնել մի քանի  
ամսոց մէջ 3600 օրինակներու անհետա-  
նալը. ուրախալի է դարձեալ՝ այս երկրորդ  
տպագրութեանս ի լոյս գալն՝ յօղուածներու  
և նկարներու նշանաւոր յաւելուածներով.  
աւելի եւս ուրախալի պիտի բլլայ, տեսնել  
սոյն տպագրութիւնս առաջնոյն բազդին ար-  
ժանացած, մխիթարական անուշաբար շազ  
մը ցօղելու տառապեալ սրտերուն վրայ:

Վերջացընելով երկտողիկս՝ կը փութանք  
ընկու մեր ջերմ խնդակցութիւնը առ բազ-  
մարդին հրատարակիչն և օտոջթելոյ յաջը-  
ղութիւն և արութիւն այսպիսի եղբայրասէր  
սուրբ գործոց, կը յանձնարարենք ամէն հայ  
անհատի, նոյն իսկ առաջին տպագրութիւնն  
ունողաց՝ զայս եւս զնել անոր մօտ՝ իբրև  
սրբազան գիրք մը, մարգարիտ մը:

Հ. ԱՐՔԷ ՂԱՅԻՅԱՆ

4. Յոցակ հայերէն ձեռագրաց՝ Ս. Սիսի և Ս. Լուսաւորիչ եկեղեցեաց ի Մաղնիսա: Կազմեց Տրդատ վարդապետ Պալտան, առաւնորդ Հայոց Կեաւորիոյ Չմիւռնիս, սոյազորութիւն Մամուրեան, 1898: 4<sup>o</sup>, Ը և 40:

Գրեթէ ամէն գրիչը ձեռք առնող՝ դատափետած է ժամանակը՝ ամենածախ, ամենակու պնդանելով, որ մեր նախնեաց թուղած անգին նշխարները մաշեցուցած անհետացուցած է: Ոմանք ժամանակին վրայ աւելցուցած են նաեւ բարբարոսները՝ որ անցնելով մեր երկրէն՝ աւեր ու սուր ցանելով, ընդ սուր անցուցած ըլլան նաեւ ձեռագիրները՝ գրողաց հետ. ուրիշ պատմութիւն մ'ալ՝ հաստատեցելոց իրենց ձեռքով գտնոնք՝ մանաւանդ սուրբ քրքերը սեղաններու տակ թաղել պահելը՝ անհաւատից ձեռք յիշնալու համար, և այլն, և այլն... Ասոնք յիշեալ բարբարոսն ալ ճիշդ ըլլան, բայց արեւոց այդ ամենածախ ժամանակէն, բարբարոսներէն, և այլն, սպարածները՝ զէթ այդ պարածները՝ կը գտնեն մեզմէ այն հիւրընկալութիւնը՝ այն մեծարանքը, զոր կը գտնէին ի նախնեաց. քանի՛նք արեւոց՝ այս գարուս մէջ իսկ՝ որ գրեթէ գերե կրնանք համարիլ վերը յիշուած սարսափներէն՝ քանի՛ քանի՛ գրչագիրք անխնամ թողուած՝ փտութեան դատապարտուած՝ Տ. Տրդատ վարդապետներու այցելութեան կը կարօտին՝ վերկենցաղելու համար. և այդ անտարբերութիւնը, զկէ քի նախնեաց պատուական գանձերը՝ նշխարեալ մնացորդները, մինչև երբ պիտի տեսէ:

Այս տողերս գրելու առիթ տուող Յոցակը 12 կար ձեռագիր կը պարունակէ, որոց ութ հատը եկեղեցական գրեանք են, թիւ 6-10 և 12 Առետարաններ, թիւ 11 Յայաւաւորք, թիւ 2-5 Ոսկեփորիկ, Աղուեսագիրք, Հաւաքածոյ և Աստուածարաննորիւն Արարիտի, վերջինս գրչագրուած 1710 թուականին է հռոմ:

Այս ձեռագրաց ամենէն հինն 1475, և ամենէն նորն 1710 թուականը կը կրեն, չորս հատին ժամանակներն անձանթ, սակայն մերձաւորապէս ժն և ժձ գարու գործ կը թուին:

Թէպէտեւ մեծ հնութիւն մը կամ նորութիւն մը չենք տեսներ ձեռագրաց մէջ, սակայն Մեծ վարդապետը դիտել կու տայ յառաջարանին մէջ Յայաւաւորքի մասին՝ թէ բաւական հին է և ունի կարեւոր կտորներ. և միւսներն ալ՝ կ'ըսէ՝ քիչ շատ կարեւոր կըրնան համարուիլ:

Փափաքելի էր, որ ազգերնուս մէջ շատ նային այսպիսի բանիւրուն վարդապետներ՝ և գուցէ փոշույ տակ թողուած ձեռագիրները՝ եթէ ոչ ծանօթացընել հասարակաց՝ սոյազորութեան, զէթ խնամք ընէին անոնց վրայ, որպէս զի մեզմէ ետքը եկողները՝ փոխանակ ժամանակը մեղադրելու, զմեզ չմեղադրեն առաւելմասեր, անփոյր կոչելով զմեզ:

ՆՈՅՆ

5. *Le Fonctionnement de l'Assurance en Turquie*, par N. Hatchérian, Docteur de Droit, Avocat à Constantinople. 1898. 6<sup>o</sup>, 230.

Գիրք մը այնչափ աւելի լաւ ընդունելութիւն կը գտնէ հրատարակուած պահուն՝ որչափ աւելի հեղինակն ընտրած նիւթին տէրն եղած ըլլայ, և տեղն ի տեղը խօսած անոր վրայ. և զարձեալ, գիրք մը այնչափ աւելի համակրելի կ'ըլլայ, որչափ աւելի հեղինակն՝ իր անձնական շահէն աւելի, հասարակաց օգուտը և բարին՝ նպատակ դրած ըլլայ: Խաչերեանի երկին վրայ այս երկու չքնաղ առաւելութիւններն ալ կը տեսնուին: Ոչ միայն բազմահմուտ օրէնսգետ մ'է խաչերեան էֆ. և փաստաբանի տրուած տեսլոյսին յիսակն արժանաւոր, այլ և մասնագէտ Ապահովագրութեան, որուն ղեկարարն է հիւրերն ու ծայրերը կը քակէ, կը պարզէ իր այս պատուական երկին մէջ, ուր ամէն ոք որ Ապահովագրութիւններով կը զբաղի կը գտնէ ոչ միայն իր կարծածէն վեր բազմապատիկ տեղեկութիւններ, այլ նաեւ շահ և նոր միջոցներ նշահելու: Եւ ահա այս իսկ է խաչերեանի պատակը, չքնաւելով մէկու մը շահուն՝ բարւոքը սպահովագրութեան գործը և անոր զարգացմանը համար պէտք եղած միջոցներն ու ջանքերն է գործ գնել: Աւելորդ է ըսել, որ իր այս երկը յօդուած

յօրուած հրատարակուած է ի ֆարիզ Re-  
vue internationale des Assurancesի  
մէջ, և գնահատուած նոյն իսկ երրօրացի հմուտ  
մասնագէտներէ: Անկեղծ խնդակցութիւն առ  
Պատ. Հեղինակն, իրագործութիւն իր փա-  
փաքներուն և յաջողութիւն՝ ուրիշ այսպիսի  
հանրօգուտ երկասիրութիւններ հրատարա-  
կելու, և զրդիւ մ'ըլլալու նաեւ իր պաշ-  
տօնակցաց, ծաղկեցընելու զբաղան մեր աս-  
պարէզը՝ այսպիսի և նման ուսումնասիրու-  
թիւններով, որոնց նմանը կամ ըիչ կը գտնուի  
կամ բուրրովին կը պակսի մեր մէջ:

ՆՈՅՆ




### Ք Ի Լ Ի՝ Թ Ե Չ Ի Լ Է

ԱՅՓՄԵԱՆ հայերէն լեզուի գրութեան մէջ  
բնական բան մ'է զարձիք, որ առանց հաստա-  
տուն և որոշ կանոնի կը գրուին օտարազգի  
անուանաց և անդեաց կոյժուէք. կան նախնեաց  
ժամանակի անուանք, կան նաեւ նոր ժամա-  
նակիս արեւմտեայց կոյժուէք, կան եւրոպա-  
կան այս ինչ կամ այն ինչ ազգի լեզուի և  
հնչմանց հետեւութիւններ, կայ նաեւ անձնա-  
հաճ կամքը՝ որ ամէն բանի տէր է: Բայց այս  
ամէն փոփոխութեանց ներդրածիտ եղողաց ալ  
առեւելք կ'ըլլեն երբեմն՝ այնպիսի տարակուսա-  
կան բառեր, զորս զըսմելու. համար հմտա-  
զունից հարկ է դիմել, և եթէ չէ կարելի բո-  
ւորովին կարել հանել փառած մտքը, կարելի է  
գէթ մեղմացուցիչ պակշտանի մը դնել վերաց:  
— Կը տեսնենք քովէ քով գրուած Պերոս և  
Քիլի. որոցմէ առաջինը կը ներկայանայ կա-  
նոնաւորակէս (ներդրածիտ լինելով որ ուրիշ-  
ներ ալ պայն Քերոս ձեւով գրեն). բայց երկ-  
րորդը ո՞ր ազգի հետեւութեամբ ձեւացեր է-  
արդեօք Իտալացացն: Չենք կրնար հասկընալ՝  
թէ այս վերջիններս՝ ինչպէս իրենք իրենց զար-  
տուղիք են ուղղութիւնէ, որով սպանիական շի-  
վանկը (որ յի կը հնչուի) ըբեր են իտալական  
շի (որ ջի կը հնչուի), բայց որ գեռ աւելի  
անհասկընալի է՝ սպանիական Chile բառին օ  
վերջին դերը զարձուցեր են i դրին (Chili).  
այդքան ալ բաւական չի նկելով՝ տեղափոխեր  
են նաեւ շեշտանշանը: — Իննի կ'երեւի՝ թէ

Հայք լաւապէս պիտի ընեն՝ եթէ հետեւին ու-  
ղիչ վարժապետին՝ Սպանիացաց, թէ եւրոպա-  
կան (Սպանիոյ) և թէ ամերիկեան անուանց  
նկատմամբ. զրեւով Չիլէ և ոչ Քիլի. Թող մեր  
չար օրինակին հետեւելու պատճառ չընեն մեզի,  
ինչպէս իրենց նախնիք չեն գրած ոչ Քիլիս՝ ըստ  
Իտալացաց, ոչ Շինս՝ ըստ Գաղղիացաց, ոչ  
Չինս՝ ըստ Անգղիացաց, այլ Սիլես, Սիլեսացիք  
սկզբնական հնչմամբ (լաւ եւս՝ Յիլես), ինչպէս  
որ հասուցեր է մեզ մինչեւ այսօր Մալեզաց-  
աց լեզուն:

Յ. Տ Ե Յ Ա



### Մ Ե Ն Դ Ե Ա Ն Թ Թ Զ Ո Ի Ն Ե Ն Ե Ը

Կ Ը զողաց ցուրտ յարգին վըրայ,  
Սիրուն փոքրիկն Յիսուս մտնուէ.  
Եւ զի մըտքին մէջ նա տաքեայ՝  
Փշուն վըրան եղն ու իշուկ:  
(Քիտֆիլի Կոզիէ):

Մամիկիմ Յիսուս խիտ աղքատ էր,  
Մէջ իր մըտքիմ, մէջ իր գոմիմ:  
Բարսակմիս չուներ գորգեր...  
Մամիկիմ Յիսուս խիտ աղքատ էր,  
Թողած թարմ խոտի՝ իրենց շուճեր  
Եզմ ու իշուկ վրամ փըլէիմ.  
Մամիկիմ Յիսուս խիտ աղքատ էր  
Մէջ իր մըտքիմ, մէջ իր գոմիմ:

Պատիմ վըրայ, խիղմ վարագոյր,  
Սարդիմ իր ոստայնը կը ծըզէր.  
Կը կաթկըթէր բոլոր ծիւծ, չուր  
Պատիմ վըրայ խիղմ վարագոյր:  
Եւ այս պալատիմ էր ոսկեթոյր,  
Աստուծոյմ. որ ցամեց աստղեր...  
Պատիմ վըրայ խիղմ վարագոյր  
Սարդիմ իր ոստայնը կը ծըզէր:

Ջրկար փըղոսկը ոչ կամ պայծառ,  
Միայն քայիղմ էր տամը գարդ,  
Ջրկար ժամեակ, չըկար գոհար,  
Ջրկար փըղոսկը, ոչ կամ պայծառ,  
Եւ ոչ իսկ մէկ խաղալիկ կար  
Որ լացող տղամ ըմէր զըւարթ...  
Ջրկար փըղոսկը ոչ կամ պայծառ.  
Միայն քայիղմ էր տամը գարդ:

Սուրբ Յովսէփ խաչ մ'ամոր շիմց,  
Դըրքի փայտէ փոքրիկ խաչ մի.  
Որ ըզբօսմու այն աքթայն սնծ՝  
Սուրբ Յովսէփ խաչ մ'ամոր շիմց.